

լուսին մ'է գաւառային բարբառներու բոյլերուն մէջ: Բայց իր լոյսը  
ինքնաբուխ չէ, այլ փոխ առնուած Ոսկեղարու լեզուի արեւն, և անոր  
շունչէն զրկուած՝ շուտով պիտի խաւարի:

Հայկայ որդիք, նախնեաց արիւնը մեր երակներուն մէջ ըլլայ,  
անոնց շունչը մեր կուրծքին տակ, անոնց բարբառը մեր շրթունքին  
վրայ. և թե՛ ճագոյն ներքողը՝ լոր կրնայ մեր լեզուն հնչեցնել՝ պար-  
տական ենք անոնց՝ որ նոյն իսկ այդ լեզուն ստեղծեցին:

Հ. Գ. ՏԱՅԵԱՆ



## ԵՐԳ ՅԱՆՄԱՀՆ ՄԵՍՐՈՎՊ

### ԵՒ Ի Ս. ԹԱՐԳՄԱՆԻԶՍՆ

Ի Ղեառն օ՛ն աստուածապերճ մատիր Հոգիդ հայրենի,  
կոչել աստ ի ծրմակաց զաստուածակերպ ուրուականս.  
Ազդել շունչ յորդիս Հայկայ զփառաց նոցին սուրբ գեառնդ՝  
կռել կոփել Հայրապետացս արձանս կրճեայ և անմահ:

Որ բազկաւզ փարատեցեր զնախկին լուսոյն զմէզ խաւար,  
Ակնարկեա յերկնուստ ի վայր յայս ի հանդէս խըմբելոց.  
Որ 'նդ աստուածս մըռայլ զըրեանց լուսով լուծեր գերկն անհնար  
Տե՛ս ծագէ Չահաւորեալն ի քէն արփի յար անմուտ:

Ըզնախնի դարուցն ըստուեր ամէք ի դէմս ո՛վ լերինք  
Մեծափառ և լուսասփիւռ աւուրն այն՝ իկ յաւիտենից.  
Ի կատար անդ ի Սինա Խարայէլեանն առաջնորդ,  
Թանձրախիտ 'ւորոտընդոստ պարածածկեալ մոայլ ամպովք՝

Ակն ունէր իւրոյ ազին Սինէական օրինաց:  
Ոչ ի հուր, և ոչ ի ծուխ, մերս Հայրենեաց Պարագլուխ,  
Այլ ի նշոյլ փառացրն Տեառն և ի բուրմունս երկնային՝  
Ընկալաւ զբաստ երջանիկ Հայաստանեայցս աշխարհի:

Ի թիկանց Աբարատայ հատան շանթիք բարկանայթք,  
Համբաւ պերճ հոլաթևի ճախր ի յերկինս լուսակէզ,  
Յերակունս բոց կենսատուր վառեաց Հայոցն հոգեշունչ,  
Ի շիրմաց յարեան ըստուերք, հորդեաց փառաց ասպարէզ:

Հուր Հացեկայ շողեալ ծագէ, խանդը խորոնից վերաթեալ,  
Դըրոջմենն ի գիր ուի սիրտ զնախկին փառաց զյոյս մըռայլ:

Քե ո՛հ Հայր, պերճ շառաւիղ, Մըշակ տառից Բարձրելոյն,  
Քե հարան յորդուցդ ի սիրա Տեառն շանթիք բոցեղէն:

Եղիշէ ի բարբառ գողտր ուսոյց երգել զշոնդ մարտի,  
Ձի՛նչ ապա զմեծանոցի ըզնեքսիսեանցն երգել աստ,  
Արծուեթոխչ մտահարուստ վեհ դիտապետն Լամբրոնեան  
Յանջրըղի վիմէ վրտակս ուղխից յարբումըն բխեցոյց:

Կարկառեալ Մաշտոցեան Հօր գիւրն աջ անյաղթ ի Մխիթար,  
Եւ նոյնու յորդիս անմահ, ի Սիսակեանն վեհ Առիւծ,  
Եւ ի վոյրն հեզահոգի, ոյք բանիւք մեայց և սրբաի  
'Ք ազգն ողջոյն զաստուածնեղէնն արկին ճաճանչ հըրայրեաց:

Չե՛զ ապա Հայրապետացդ աստուածազանգ Չե՛զ պարտիմք,  
Նըւիրել ըզսըրտից բանս. և զճշմարտէն բուռն հարեալ  
Ասացից երդուեալ ի թագն ի շուք անմահ ճակատուցդ՝  
Ի Չեզ պարծի, Հոգիք սուրբք, և անմահ կեայ Հայաստան:

## 20

## ՎՈՍՄՇԱՊՈՒՀ ԱՐՔՈՒՆԱԿԱՆ ՇԻՐԻՄՆԵՐՈՒՆ ԱՌՋԵԻ

Նոճիներու մայրենի շուքին տակ,  
Եւ հողմերու օրօրին մէջ,  
Մարմարեայ յաւերժական յարկին տակ՝  
Փառքի երազներով դեռ ժպտուն՝  
Կը ննջէք, իմ նախնիներս, Հայաստանի՛ արքաներ:

Արքունական բուրաստանէ վարդէ պսակներ չին շքեղ՝  
Զոր կու գամ ձեր մահճին վրայ կախելու.

Եւ ոչ վահան մը պղնձէ՝ ռազմի դաշտին վրայ  
Ընկնող պարսկէն կորզուած:

Ո՛վ նախնիքներս որոնց արիւնը սրտիս մէջ՝

Հրաւէր մըն է դիպագնական ճիգերու,

Չեր հանճարը՝ մինչև ցարդ

Մածկած արմատն հողին մէջ՝

Արդ իր ճիւղերը լոյսին մէջ

Հայ երկնքին կը կարկատէ:

Օ՛ն արթնցէք նախնիներս

Հայրենեաց հետ վերածնեալ.

Թող վրդովէ՛ ձեր անդորր

Ազգի մ'ողջոյն՝ մեծ պարբերգ:

Հայկ. Յոքելեան

Օ՛ն արթնցէք, առաւօտն  
 Արդէն լեռներն ողողեց.  
 Եւ յաղթանակ մը հայ երկրին անձանօթ  
 Կու գայ ահա հանճարի՝ անարի՛ւն  
 Հետքի գրծած ուղիէն:

Հոգւոյ բիրբեր կը բացուին  
 Նոր աշխարհին մէջ մտքի.  
 Եւ համագոյքն արհեստներու, գիտութեան,  
 Մութի ծոցէն կ'ուզէ բաժի՛ն մը կեանքի:  
 Հայկ՛ Հայ ցեղին առաջնորդ,  
 Տուիր անոր ղիւցագնութեան՝ հայրենիք.  
 Իմ մականիս ներքե սակայն պիտի ան՝  
 Գաղթէ մտքի գաւառին մէջ երջանիկ:  
 Դուն Արտաշէաս հելլէն լուծէն ազատած,  
 Անկախութեան զրօշը տարիր յաղթական.  
 Այլ իմ ձեռքով մութի շղթան աղամանդ  
 Թօթափեցաւ հոգիներու թևերէն:

Եւ դուն, Տիգրան, տէր Ասիոյ և ծովուն,  
 Մահկանացու աստուած՝ պարտուած ազգերու,  
 Այսօր միայն կրկէսին մէջ հանճարի՝  
 Պիտի մրցի Հայն՝ ախոյեան օտարին:

Չեզ նոր դարու աւետիսը կը բերեմ.  
 Որ զարթունիւիզ ըլլայ զուարթ՝  
 Կամ քաղցրագոյն բուներնիզ.  
 Չի Հայաստան՝ ձեր կեանքերու նըպատակ՝  
 Հագուած է գրահ մ՝ ամէն սուրէ անթափանց:  
 Չեր շիրմաց քով պիտի բազմի իմ շիրիմ.  
 Այլ նոճւոյն տեղ պիտի հոն՝  
 Դափնեվարդերը ծաղկին.  
 Եւ զէնքի հետ քանդակուած՝  
 Հայկեան քնար պիտի ժպտի իմ սուրին: